

ԱՅԼՈՒՐՆԵՐՈՒՆ ԿԱՐՑՏՈՎ...

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻ ՇՈԳԻՆՆ

Պատուհանիս դէմ, նաւաբեկ, նստած եմ:
Դունչս ափիս մէջ, արմուկս ալ յեց՝ զիրքերուս,
—Ձոր փակեցի ձեռքով մ'անյոյս եւ անյոյզ,—
Կը մենանամ բազմոցին վրայ: Կը մտածե՛մ...:

Յիշատակի գոյնով, դալուկ ու նրբին,
Սեպտեմբերեան քանի մը վարդ, յամրաբար,
Ծաղկամանին մէջ կ'աղուորնան զլիսիվայր...:
Ձրուղ ամրան վերջին հրաժեշտն է արփին...:

Առեւանգած կապոյտին հարսն ոսկեթել,
Պիտի վիշապը վաղն ամպէ, ու ոռնա՛յ...:
Պատուհանէս ներս չոր տերեւ մը կ'իյնայ...:
Արեւն ասպար եթէ ըլլա՛ր, շողն ալ՝ տէգ...:

Հեզ եղկութիւնն է լոկ բոպէն փողփողէջ...:
Լա՛յն բանալ փեղկդ ու տալ ճակատըդ արփուոյն...
Դեղին, դալար, լուսաշունչն երփներփուն,
Դեռ տերեւները կը խայտա՛ն, պարի մէջ:

Առտրւան պէս չի մշշանար շունչդ օդին:
Ռունգդ է թրթռուն թարմութենէն գարնասիւք...
Երկնագեղման ընդունարան երկրագոյզ,
Ներսըդ կ'օծուի գոլորշիովն հեշտ հոտին:

Կը պահես զայն՝ զերթ սրուակի մէջ անխից...
(Չանօսրանա՛ր... ա՛հ, չցնդէ՛ր, բոյր առ բոյր,
Մինչ ունենալ զայն կարծէիր թաքթաքուր...)
Լիաշնչե՛լ զայն անկորուստ... անկսկի՛ծ...:

Անդո՛րրն է արդ, ըսփոփի չափ մեւանուշ...:
Կը նրմանի սիրելիի մ'որ անդարծ
Պիտի մեկնի, եւ ափն ափիդ մէջ լըբած,
Լալու պատրաստ աչքիդ ժպտուն՝ կը մնայ ուշ...:

Ո՛վ այս անդորրը... Ննջող լի՛ն ոսկեղէն,
Ուր, մի առ մի, խիճերու պէս խորասոյգ,
Սշտարակէն թափած կ'իյնան թրթռայոյգ՝
Ծանրը ժամերն որ ալիքներ կ'աղեղին:

Սապնջական լըճին համբո՛յր ըսպիտակ,
Անուրջներու յոյլ կարապներն հրպանցիկ,
Կիսաքընար՝ կը տարագրին սըլացիկ...
Կամ կը ցնորի՛ն՝ կըտուցն իրենց թեւին տակ...:

Յանկարծ խայտիտ մը կը մտնէ, լիայոյս,
Սաղարթին մէջ որ լուսամուտս է գորգեր.
Կը ժիպակի՛ հոն փնտոելով թառ ու կեր,
Նայուածքիս իսկ փայփայանքէն տալով խոյս:

Վեհանձնութիւնն արասիային կ'անձրեւէ,
Լայնափեռեկ զանձանակին մէջ ձորին,
Մանրատերեւ իր ոսկիները դեղին,
Զոր հովը, մերթ, ճամբուն վըրայ կը ցրուէ...»:

Ճամբո՛ւն՝ ուրկէ, տարափին տակ անօգուտ,
Ծեր մուրիկին կ'անցնի ե՛րզը գլխահակ...
Ո՛ղջ թէ մեռել՝ ամէնուն բի՛ւր բիւր մաղթանք...
Ո՞րն ընդունիլ իբրեւ բաժի՛նը հոգւոյդ...:

Կարծես թէ նէյ մ'է տէրվիշեան թախիծի՛
Ինքնամոռաց կանչն արլորի մը, հեռուն...:
Հովիւ անհօտ, պարմանին շէրն է խոհուն,
Երկարածի՛գ՝ ուղին պէս ուր կը սուզի:

Բարձած իշուն՝ ճիւղեր խրոխ ու կոտոր.
Պառաւ մ'ահա կ'ընծայէ քիչ մը անտառ.
Տըղեկ մ'ալ յոյն՝ կը վանառէ, միալար,
Գիւղ, ձոր ու լեռ.—«Կըտա՛ւ, աննո՛ւխ ու ծոթո՞ր...»:

Շաղփաղփի շեմեր շրորնդածայն կը ցնծան,
Օղածածան մունջ եղերգին անտաքեր.
Մինչ մանուկները քեզ կը զգա՛ն, սեպտեմբեր,
Եւ ա՛լ չունին իրենց աւաչն ամառուան:

... Օ՛հ, այս բոլոր տի՛ւր խոնարհ՝ ասղէնի,
Որ գերերկրի մը քաղցրութեամբն է օծուն...:
Միջոցին մէջ՝ յագուրդի տօն մ'ասմազուն,
Միջոցին մէջ՝ ուղեհրաւէր մը գաղտնի...:

Ու կը լըսեմ թեւարախում մը խորին՝
 Անհրնարին, այլուրներուն կարօտով...
 Կը բանաէ ինք իր մէջ կըտուց մը վրդով՝
 Երգ մ'որ չանցնի՛ պիտի սրաէն եթերին...:

... Ըսէ՛, սակայն. — սա մեծ գրգումն արփաւէտ՝
 Գրգումը չէ՞ Ոսկեգեղմին, ո՛վ հոգիս...:
 Եւ դուն ինչո՞ւ անոր հեղմամբ չըյագիս՝
 Կրկներեւոյթ տարաշխարհի մ'ակրնդէտ...:

Պատուհանիդ մօտ, խեղճ մարդ, գո՛ւր կը մտածես...:
 Միզակորո՛յս, առագաստով պատառուն,
 Նաւակդ ինչո՞ւ արկածագրել խութերուն...:
 Գէթ պա՛հն ըմպէ, թէ իսկ նաւե՛լ ուխտած ես...:

ՎԱՀՐՍՄ ԹՍԹՈՒԼ

Լ Է Վ Է Ն Տ Բ Է Թ Ի Թ Ը

Հսկայ, մեծաշուք ժեռուտ ու չեչոտ
 լեռներու վիթխարի վեհադար փռուածքը,
 եւ իրենց այդ տխրան կոթող ցցունքներու
 հոյակապ աշտարակաշար ստրուածքն ու
 կեցուածքը, յաւիտենական արձաններն
 այս՝ բնութեան տաճարաց վսեմ՝ կերտուած-
 քին, ուր կարելի է կարգալ գարերու պատ-
 մութիւնը ա՛յնքան հետաքրքրաշարժ ու
 որչա՛փ յարաշարժ շերտակի ու շեշտակի
 շրջումներովն ու յեղաշրջումներովն, որոնք
 քստմնելի, յիշատակելի անցնող գէպքե-
 րով, գէմքերով, ցարդ, խոհերու ու խոր-
 հուրդներու առանցքը կազմած են ու պի-
 տի կազմեն: Այս անխօս, անդօս, այլ սա-
 կայն կուռ պատմուածքները կողերու ու
 կողմերու արձանագրերէն անգիր ու քար-
 գիր, եւ յարուշար փեռեկտուն կուռ ու

բուռ կուշա կոչերով սրախոց աէգէն ունի-
 զակէն, գունտերէն ու հրապարակներէն
 քարխոց, փեթուկուած ու ճեղքուուած
 բնութենէն ալ ու փորձուած, եւ այս ամե-
 նովը գեռ անսարս՝ կը պատմեն ու պիտի
 պատմեն ազատութենէն ու ազատորդինե-
 րէն: Այս ամեհութիւններու բունը եւ հու-
 նը ջրաւազաններու, որոնք գիլ գիլ, եր-
 բեմն գիլ ու գիլ, շառաչ ու հառաչ՝ խոր
 խողոզներէ, կրանիթ կուրծքերէ հասուն ու
 յորդուն քանի՛ ծարաւներ յաղեցուցած,
 այրած ու պապակած որչա՛փ շրթներ գո-
 վացուցած հարազատաց ու ազատաց, եւ
 երբեմն ալ վայրենի ու բորենի շրթնե-
 րու արիւն փոխուցրով աղտեղած ու ժե-
 խած: Հսկայ այս տեսարանները, որոնք ահ
 ու սարսափ ազդած են գիտողին ու գրկի-